



Օ Ր Ա Գ Ի Ր

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն , Բ Ա Ն Ա Մ Ի Ր Ա Կ Ա Ն , Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն

Ե Ի

Բ Ա Ն Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ե Ա Ց

Ե . Տ Ա Ր Ի , Թ Ի Ի 8 .

1847

Ա Գ Ր Ի Լ Ի 15 .

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր Բ

Ի մասստուծիւն և Ի մասստուծիւն :

ԱՆՆԱՐՅԻՍ վրայ իմաստուծեանն մեծ՝ իմաստուծեանն ազուոր բան չկայ , որ չորս գլխաւոր առաքինուծեանց ալ առջինը դրուած է և ամենուն ալ մայրն է : Ասոր համար հին Յունաց ծաղկեալ ատենին ալ անչափ անթիւ անհամար ազգին իմաստնոց մէջ եօթն իմաստունք միայն եօթն հրաշալեաց մը պէս համրուած ու գրուցուած են :

Իմաստուծիւն՝ մէյմը Աստուծոյ և հոգեւոր բաներու գիտուծիւնը և ըստ այնմ ճանաչման բարեպաշտ և առաքինի վարքը և խոհեմ ընտիր քաղաքավարուծիւնն ու մարդկանց հետ կենսակցուծիւնը կընշանակէ գրեթէ ամենայն լեզուաց մէջ : Ա՛նք ատմաբով չենք առնուր հոս տեղս՝ ոչ իմաստուծիւնը , և ոչ անոր ներհակ իմաստակուծիւնը : Օ՛ր ատմաբով իմաստուծեան նկարագիրը և գովեստը մէկը չկրնար այնպէս աղէկ ընել , ինչպէս որ սուրբ գիրքը կ'ընէ ,

մանաւանդ Սողոմոն իմաստունին բերնովը . որ ափսոս որ վարքովն ալ չքարոզեց ըսածները , որ աւելի աղէկ քարոզ ան եղած կ'ըլլար : Իայց թէ պէտ գործքով պակսեցաւ , սակայն ճանաչմամբ կատարեալ էր :

Ա՛յմըն ալ իմաստուծիւն կընշանակէ մարդկօրէն կատարեալ գիտունն ու բանիբունը , և գիտուծեան բաներու մէջ խելացի և խոհական վարմունքը : Ասոր համառօտ և ուրուագիծ նկարագիրը կ'ուզենք դնել հոս , ետեւն ալ անոր ներհակ՝ գիտուծեմէջ իմաստակուծեանը , տեղւոյս օրէնքին ներելու չափ :

Ա՛յ երկու իմաստուծիւնը՝ ինչպէս որ զատեցինք մէկմէկէ ըստ առման բառին , ասանկ թշուառաբար գործքով ալ բաժնուած է մարդկանց վրայ : Օ՛ր կան իմաստունք ըստ առաջին մտաց՝ որ չեն ըստ երկրորդին , կան ալ ըստ երկրորդին՝ որ չեն ըստ առաջնոյն , ինչպէս Սողոմոնին օրինակն ը-

սինք , և ինչպէս որ ամէն ատեն շատ
 գտնուած են : Բանը երկուքը մէկ-
 տեղ միշտ հաստատուն ունենալն է .
 որ չէ թէ միայն մարդուս երկու զօ-
 րաւոր թւերն ըլլան թուչելու , այլ և
 ընեն զինքը Վրիստոսի տեառն ըսած
 այն դպիրը աշակերտեալ արքայու-
 թեան երկնից , որ հանէ 'ի գանձէ իւր-
 մէ զհին իմաստութիւնն Բքամայ ,
 Բքրահամու և Մովսէսի , և զնորն
 Պղատոնի , Պաքոնի և Վեւտոնի :

Մարդկօրէն իմաստունն ալ երկու
 տեսակ կը գտուի աշխարհիս երեսը :
 Բռաջին՝ որ առանց ուսման գրոց և
 գիտութեանց 'ի ծնէ և 'ի բնէ ողջա-
 միտ և հանձարեղ և խոհական մարդ
 ըլլալով , թէ բնական և թէ բարոյա-
 կան բաներու վրայ ինք իր առողջ՝
 սուր և արագ և փորձով ալ կատարե-
 լագործուած մտքովը շիտակ կը տես-
 նէ ու շիտակ կը դատէ կ'ընտրէ ու-
 ղիղն ու ծուռը , աղէկն ու գէշը , և
 շատ բանի մէջ ծածկեալ ճշմարտու-
 թիւնը իր հանձարովը կը գտնէ ու
 վեր կը հանէ , և պէտք ըլլայ նէ՝
 փաստերով ալ կը ցուցնէ , կամ թէ
 որ իր բնական խելքը չհասնելու բան
 մ'որ առջևն ելլէ նէ՝ խոհեմութեամբ
 կը զգուշանայ դատելու և խօսելու .
 կամ հարկաւորի նէ դատելու և ըստ
 այնմ գործելու՝ իրմէ աւելի իմաստ-
 նոյն խորհուրդ կը հարցնէ . և ըսած
 խրատը խելքով կը դատէ և անանկ
 կ'ընտրէ : Եւ պէտքի և վայլած խօս-
 քէն եւել բան չխօսիր ո՛ր և իցէ հար-
 կի մէջ : Բս տեսակին աւելի խելացի
 մարդ կ'ըսենք քան թէ իմաստուն :

Երկրորդ տեսակը , որ բուն փրն-
 տուած իմաստուննիս է , ան է որ լաւ
 դաստիարակութիւն մեծնալով՝ յետ աշ-
 նորիկ ալ հետզհետէ վերի ըսած բնա-
 կան կատարելութեանց վրայ ամէն
 մարդկային պէտքի և վայելութեան
 գիտութեամբք ալ զարդարած կ'ըլ-
 լայ մտքը , ուսմամբք կատարելագոր-
 ծած բանականութիւն : Բմէն բանի մէջ
 ճշմարտութիւնը կը փնտռէ և ամէն բա-
 նէ վեր կը բռնէ , որպէս զի յամենայնի

ինքիրեն կարենայ ճանչնալ և ընտրել
 ուղիղն ու սխալը , բարին ու չարը :
 Բնանկ հիմնովին կը սորվի , և ըստ
 սորվածին կը քննէ ամէն բան , որ չըլ-
 լայ թէ խաբէութեամբ մտաց չգիտ-
 ցածը ու չճանչցածը՝ գիտյածի ու
 ճանչցածի տեղ առնէ , որ է մեր ա-
 մենայն սխալմանց պատճառը , ու ա-
 նով մոլորի դատմանը մէջ : Բղէկ կը
 ճանչնայ ժամանակին յարգը , ու խիստ
 ագահ է իր ժամանակին , որուն ա-
 մէն մէկ վայրկեանը կ'ուզէ և կը ջա-
 նայ բանի բերել . ու պարսպ կենա-
 լէնու ատենը փուճ կորսնցընելէն ծանր
 և ատելի բան չկայ առջին : Բայց այս
 ամենայն ջանքին ու փափաքին հետ
 միանգամայն կը զգուշանայ ալ որ ան-
 օգուտ՝ խրթին և մութ բաներու ,
 կամ սոսկ հետաքրքրական հմտու-
 թեան բաներու , և միայն ուրիշին ո՛ր
 և է ըսածին կամ գրածին ետեւ ա-
 ւելորդ չյոգնի սաստիկ վրայ իյնա-
 լով , որ փոխանակ բնութիւնը և խել-
 քը զօրացընելու և բեղնաւորելու իբր
 ծանր բեռան մը տակ կը ճգմեն ու
 տքալ կուտան , գերի կ'ընեն , մանա-
 ւանդ թէ կը խղզեն ու անծնունդ կ'ը-
 նեն : Օի միայն ուրիշին մտածածն
 ու խօսածը անդադար մտքին մէջ վեր
 վար դարձընելով՝ ինքը բան մը մտա-
 ծել ու գտնել ու խօսիլն ալ կը մոռ-
 նայ : Հասլա կը նայի որ իր գիտու-
 թիւնը խորունկ ըլլայ՝ առանց մթու-
 թեան , ճոխ և առատ՝ առանց խառ-
 նակութեան , լայն և ընդարձակ՝ ա-
 ռանց անստուգութեան և տարակու-
 սանաց , որչափ կարելի է մարդուս և
 աշխարհի փորձով ալ կատարելագոր-
 ծուած :

Բսոնք ընելէն ետքն ալ՝ ոչ միայն
 զգուշաւոր է խօսքի և գրի մէջ , այլ
 և քիչ խօսող , ալ քիչ գրող . ու կարձ
 խօսքը , և պզտիկ՝ բաց լեցուն գիրքը
 ամենէն աղէկ կը համարի : Օի գի-
 տէ որ ինչպէս դժուարին բան է յա-
 մենայնի ճշմարտութիւնը յտակ և
 պայծառ տեսնել , և ինչպէս դիւրին
 է՝ ոչ միայն տգիտին , այլ և գիտնա-

կանին իր կարծիքը կամ անատենուան աչքին երեցածը ստոյգ և ապացուցական համարիլ ու ըստ այնմ սխալիլ և ճառատել : Վիտէ իմաստնոց խըրատն ալ, թէ ամէն խօսածը պէտք է ճշմարիտ ըլլայ, բայց ոչ ամէն ճշմարիտը զրուցելու է, թէ որ չուզեր փնաս տեսնել իր լեզուէն . զի գիտէ միւս աստուածային իմաստնոյն պատգամն ալ, թէ Վեգու հուր՝ զարդ անիւրաւութեան . և որ ոչ յանցանէ լեզուաւ՝ նա է մարդ կատարեալ . և թէ սովորաբար՝ իրենք իրենց մտքերնուն մէջ չխօսողներն են որ լեզուով շատ կը խօսին : Ուստի պէտք է որ լուութեամբ մտածելով և շատ և աղէկ լսելով գտնէ խօսելու ճշմարտութիւնը . ապա թէ ոչ՝ լաւագոյն է բնաւ լռելը, քան թէ անանկ խօսիլը, միտքը բերելով Պիւթագորաս փիլիսոփային կանոնն որ աշկերտներուն կ'ըսէր, կամ լռեցէք, կամ լուութեանէն աղէկ բան մը խօսեցէք . ու կը վախնայ՝ որ իրեն ալ չըսուի մէկուն մտքին մէջ, խօսիլ չիտես նէ, մարդ, լռել ալ չիտես : Բայց իմաստնոյն է Քսենոկրատէս փիլիսոփային հետ՝ խօսելուն շատ զզջացած ըլլալ, լռելուն ոչ երբէք : Սեծամեծ անմահ մեռելներու հետ շատ նստած ելած խօսած ըլլալով՝ կենդանեաց հետ և պէս խօսիլը կը մոռնայ կամ չսիրեր, շատ անգամ չի ալ կրնար՝ դիմացի մարդիկներուն և խօսած բաներնուն նայելով : Ու պէտ ամէն բանի մէջ երկու ծայրից ալ մուրրութենէն կը վախնայ, բայց աս բանիս մէջ աւելի կ'ընտրէ քչին գին մուրրիլ քան թէ շատին . զի լուութեան մեծ յարգը աստուածային իմաստնոյն հանձարեղ աւակէն ալ սորված է, որ կ'իմացնէ մեզ թէ լուութիւն կայ որ շատ մեծ ճարտասանութենէ ալ պերճախօս է . Միսելքին հարցուցին, կ'ըսէ, թէ իմաստութիւնն ալ բան մըն է, յարգ մը ունի . լուռ կեցաւ, ու մեծ խելացի սեպուեցաւ :

Լռելու տեղն որ գիտէ նէ, խօսե-

լունն ալ գիտէ . զի գիտէ որ խօսքը մարդուս ստակին պէս է . իր կամ ուրիշին մէկ շահուն համար գործածելու է . անօգուտ տեղը ցանելը՝ խենթաբար մտնել կ'ըլլայ նէ, պէտք եղած տեղը չգործածելն ալ գէշ և ամօթալի ագահութիւն և տմարդութիւն կ'ըլլայ : Բայց խօսի ալ նէ, իրեն փառք չփնտուեր նոր կարծիքի մը տէր ըլլալով, որ ուրիշներէն դուրս նոր բան մը զրուցած ըլլայ և անոնց հակառակի : Իրաւցընէ տարբեր կարծեաց մ'ալ տէր ըլլայ նէ, ջլանար կարծիքի բունաւորութեամբ մը ուրիշը բունի իր խելքին քաշելու . մտածելով որ չըլլայ թէ ինքն ալ սխալած ըլլայ : Կարծիքի համար մէկը չարհամարհեր ու չդատապարտեր . զի թէ ուրիշը դատապարտութեան արժանի համարի նէ իր կարծիքէն չըլլալուն համար, ինք ալ նոյն դատապարտութեան տակ կ'իյնայ՝ դիմացինին կարծիքէն չըլլալուն համար : Ուրիշին խօսքին մէջ չմտնէր, բայց եթէ հարցուի . և ինչուք որ աղէկ մը չհասկընայ բանը, պատասխան չըտար, կարծիքը չզրուցեր . և հակառակ կողմին չէ թէ միայն արհամարհութիւն չցուցըներ, այլ և շոյելով մը կ'անցնի : Չգիտցած բանն որ ըլլայ, չամբնար խոստովանիլ իր տգիտութիւնը ան կտորին մէջ . զի մէկ մարդ ամէն բան չկրնար գիտնալ, և ոչ ալ դրած է միտքը թէ ինք ամէն բան գիտէ :

Արզուչանայ ոչ միայն սնտոի վիճաբանութենէ, հապա նաև ոչ հարկաւորէն ալ, գիտնալով թէ որչափ դժուարին բան է մարդ զմարդ համոզելը ապացուցական փաստերով, մանաւանդ թէ որ դիմացինը անձնահաճութեամբ կամ տգէտ երևնալու վախէն կամակորեալ յամառի նէ : Խոհեմութեան կշիւքով կշուած կը հանէ բերնէն ամէն մէկ խօսքը, որ յետոյ չզզայ՝ ուրիշին կամ իրեն վնասելուն և ամօթ ըլլալուն համար, որ երկուքն ալ ետքէն կարկտան չլեր-

ցընող բաներ են : Արչափ որ ճշմարտութեան մեծարանքը՝ և վայելչութեան պարտքը կը ներեն նէ , ամենուն բնաւորութեանը պատշաճ կերպով կը յարմարէ խօսքը՝ անոյճ ձևով և քաղաքավար զրուցուածքով . գիտնալով որ աս է իրեն ալ իր իմաստութեանն ալ յարգ բերողը : Չուզեր և ջանար եղածէն եւել իմաստուն և զարմանալի երևնալ՝ դիմացինին չափէն վեր մեծ մեծ բաներ խօսելով , որ շատ անգամ ծաղր ըլլալու պատճառ կ'ըլլայ : Երանր խնդիրներու մէջ յանկարծ կատակ և զուարճաբանութիւն չխառններ : Այ միայն ուրիշը կոտորելով իր անձնասիրութիւնը հաճեցընել չնայիր , հապա ուրիշին ըսածն ալ կը յարգէ . և իր իմաստութեամբը անանկ կ'օգնէ դիմացինին խօսքին՝ որ գրեթէ իր խելքը անոր փոխ կուտայ որ ըսելիքը աղէկ ըսէ կամ ըսածը աղէկ դուրս ցատքեցընէ . զի գիտէ որ միշտ իրաւունք ունենալ ուզելը՝ անիրաւութիւն է : Իմացինը կամակոր յամառ որ տեսնէ իր պաշտպանած ճշմարտութեանը դէմ նէ , ամէն զօրաւոր փաստերը խօսելէն ետքը՝ կամ պատուով լուռ կը կենայ , կամ վարպետութեամբ մը խօսքը կը փոխէ . վասն զի կը մտածէ որ մէկը չպահանջեր իրմէն՝ որ ուրիշը բռնի ճշմարտութե հնարանդեցընէ :

Ինք զինք անանկ կըթած է ու իրեն բնութիւն ըրած , որ ուրիշին վերայ միշտ աղէկ կը խորհի և ամենուն իրեն վայլած համարումը ունի . լաւութիւննին կը մեծարէ , մարդկային տկարութիւննին անմեղադիր կ'ընէ : Կը զգուշանայ ուրիշմէն հանձարեղ և շատգէտ երեցընել զինքը . չփրնտեր գիտուն երևնալ , բան ծախել . և ոչ ամէն տեղ բոլոր իր հանձարը կը ցուցընէ . զի գիտէ որ ուրիշին անձնասիրութեանը դպչող է ատ բանդ , և զի աւելի մեծ հանձար ունենալուն մէկ մեծ նշանն ալ՝ մարդս իր բոլոր հանձարը չցուցընելն է . անոր համար մեծամեծ բաներ ալ որ զրուցէ նէ ,

բան մը չգրուցելու պէս կը զրուցէ : Արչափ ալ գիտուն ըլլայ , չգիտցածներուն շատութեանը նայելով՝ միտքը չդներ որ գիտուն է կամ իմաստուն , ևս առաւել անանկնշան մը չտար՝ ոչ խօսքով , ոչ գործքով : Չհպարտանար , չպարծենար . զի գիտէ որ ամբարտաւանութիւնը՝ մարդուս յայտնի նշանն է թէ ինչ որ կ'ուզէ երևնալ նէ՝ ան չէ . և անկէ ալ հեռու բան չկայ ճշմարիտ և ստոյգ պարծանքէն : Միշտ գովելի բաներ ընել կը նայի , բայց բնաւ ուրիշմէն գովեստ չմուրար . իր յարգը և պատիւը մտքէն ալ չանցընէր . ինք միայն է որ չճանչնար ան ու չխօսիր . ու անանկ մոռնալովը՝ ինքը քան զինքն ալ վեր կ'երևնայ : Իմաստնոց և բազմութե առջին անունն ու համբաւը և փառաւորութիւնը չեն մոռցընէր իրեն պարկեշտութիւնը , ու կարծես որ չիմանար ալ : Այ անձնահաճութեամբ կ'արհամարհէ մեծամեծները և անոնց կարծիքը , և ոչ ալ կը մարի որ անոնց աչքը մտնէ : Ինաւ ումեք սուտ մարդահաճութիւն և շողոքորթութիւն չընէր . ուրիշմէն ալ որ իրեն գովեստ լէ նէ՝ չախորժիր . զի քան զիւր գիտցածը և ըրածը ալ մեծ և բարձրագոյն իդէա ունի մտքին մէջ , կամ դիմացինը շատ վեր բանձանալ սեպելով՝ կը խսնի և գուցէ անկեղծ ալ չհամարիր անոր ըսած գովեստները , և կամ դիմացինին անանկ բանի դատաւոր ըլլալու անբաւականութիւնը գիտնալով՝ իրեն պատիւ մը չսեպեր անանկին գովեստը , թող թէ շողոքորթութիւնը :

Իր ուսմանցը վրայ չխօսիր , իր դրաւոր աշխատունիները չպատմեր ասդիս անդին թէ ինչ կը հոգնի , ինչ ազուոր բաներ կը շինէ ու ետեւէն ալ կը պատրաստէ : Իր պակսութիւնը քննելու կը նայի , որ մէկ մ'ալ չիյնայ . աւելի զինքը շտկել կը նայի , բան թէ ուրիշը : Աստի սիրով ուրիշին՝ մանաւանդ ճշմարիտ բարեկամի՝ դատաստանին տակ կը ձգէ իր գործքը՝ որ քննուի , և

անաչառութեամբ իրեն զրուցուի իր պակասութիւնը, և շնորհակալալ կ'ըլլայ : Ընդհարաւ դատաստան մ'ալ որ լսելու ըլլայ նէ, չգժուարիր, չի ալ լքանիր . հապա զրուցողը՝ թէ և թըշնամին ըլլայ՝ բարեկամ և բարերար կը սեպէ, ու ըսածէն օգտիլ կը նայի : Ը առ բարեկամ ալ չսիրեր, հապա քիչ և ընտիր, և անանկին միայն կ'աւտայ . զի գիտէ որ շատ բարեկամ ունեցողը շատ բարեկամութիւն չունենար : Ընքն ալ որ ուրիշին գործքը գատելու հարկաւորի նէ, ամենայն զգուշութեամբ և կարեկցութեամբ և քաղաքավարութեամբ կ'ընէ, թէ և առանց կեղծաւորութեան, մանաւանդ հեռու բռնելով իրմէ արուեստակցութեան նախանձը, և գիտնալով որ որչափ դիւրին կը կարծուի ուրիշը քննել ու գատելը նէ, այնչափ գժուար է ուղիղ և անաչառ գատելը . և որչափ դիւրին է ուրիշին պակասութիւնը տեսնել ու գտնելընէ, այնչափ գժուար է մարդս իր պակասութիւնը տեսնել ու գտնել և կատարեալ գործք մը շինելը . և կատարեալ գործք ան է՝ որ քիչ պակասութիւն ունի, և թէ ասոր համար՝ մանր բաներուն ներելու է, և ամէն մարդ կարօտ է այսպիսի բանաւոր ներողամտութեան : Ընելի ախորժելով կը գովէ ուրիշին գովելու բանը, քան թէ կը պարսաւէ պարսաւելին : Ը այց ինչպէս ամէն բանի մէջ չափը անցնիլ չսիրեր, ասանկ ալ չափէն եւել չգովեր, որ տեսակ մը հենգնութիւն է, ու սգիտի կամ խաբեբայ շողքորթի գործք : Ը անաւանդ թէ ինչպէս պարսաւելէն՝ ասանկ ոչինչ ընդհատ գովելէն ալ կը զգուշանայ . գիտնալով որ մարդս ոչ միայն ՚ի պարսաւելն կը սխալի, այլ և մանաւանդ ՚ի գովելն . զի ընդհանրապէս խօսելով, անձնասիրութեան ապրան ալ վար երթանք նէ, աւելի են մարդկանց պարսաւելիքը քան գովելիքը . և զի կրիւք պարսաւելը աւետարանը կ'արգելէ նէ, կրիւք գովելն ալ խելքը կ'արգելէ :

Ը ստի կը զգուշանայ թէ չափէն եւել և թէ անխոհեմ գովելէն ալ, որ ամօթ չըլլայ և չզղջայ՝ իր այնպիսի գովեստովը ուրիշին վնասու մը պատճառ ըլլալուն համար, կամ թէ նոյն իսկ գոված անձին . զի ինչպէս փորձը կը ցուցնէ և իմաստնոց ըսածն է, երբեմն էն մեծ թշնամինիս մեզ գովողներն են : Ը արտորար ալ ոչ գովելու ոչ վար զարնելու . վասն զի արտորնօք եղած բան մը աղէկ չըլլար, և ս առաւել կրից մէջ եղած մտածութիւնն ու դատաստանը . թող որ գիտէ ալ թէ աշխարհք ամէն չէ կեցեր իր դատաստանին կը սպասէ . և մէկ մարդու դատաստանը ամենուն օրէնք չկրնար ըլլալ, այլ հասարակաց դատաստանն է հաստատունը և մնայունը :

Ը էկ և ետքի խօսք . իմաստունը՝ իմաստակին էն մեծ հակառակը և էն մեծ թշնամին ու ատեցօղն է :

Ը սկ իմաստակութիւնը սահմանելէն գժուար բան չկայ : Ը ամաստակ բառով հիմայ գրեթէ առհասարակ ան կ'իմանանք՝ ինչ որ տաճկի զէլչէի բառը կը յայտնէ, որ շատ ընդարձակ և նուրբ և անբացատրելի աւմունքներ ունի :

() ր մը գիտնոց և իմաստնոց զուարճախառն խօսակցութեան մէջ ինդիր կ'ըլլայ թէ ինչ է զէլչէի-տիւնը կամ իմաստակութիւնը, ու կ'ուզեն ճիշդ սահմանել : Ը ատը շատ բան կ'ըսէ, մէկուն միտքը կատարեալ չհանգչիր : Ը նանկին մէկն ալ կայ եղեր հոն . կը դառնայ կ'ըսէ . կը յուսամ որ աս գերազանց իմաստնոց դամարձակը մեզի ալ համարձակութիւն կուտայ իր փառաւոր կաճառը անցնիլ ու բան մըն ալ մենք ըսել . քանզի և մեր գիրքը կըլեալ է և միւրեքքէպ լգեալ : Ը ամաստակութիւնը, ինչպէս անունն ալ կ'ըսէ, իմաստութեան պզտիկն է, որպէս թէ անոր ձագն է . ինչպէս իմտղաս իմ ձագս է . վաղը մէկալ օր մեծնայնէ, ան ալ իմաստութիւն կ'ըլլայ . մագը մօրուքը կը պակսի, ան ալ

որ գայ նէ՝ ինքն ալ անոր նման կ'ըլլայ, ինչպէս իմ տղաս ալ ինծի : Այլ թէպէտ իմաստակութիւնը իմաստութեան անհաճոյ է ու դէմ կուգայ, բայց մենք իմաստունքս պէտք է շնորհակալ ըլլանք իմաստակութեան զի ան որ չըլլար, մեր իմաստութիւնն ալ իմաստութիւն չէր ըլլար . ինչպէս որ տղաս չըլլար նէ, ես ալ հայր չէի ըլլար : Այլ ինչպէս որ Պղատոն ալ կ'ըսէ Փեդոնին մէջ, թէ ամէն ներհականք մէկմէկէ կ'ըլլան, արթնութիւնը քունէն, քունն արթնութենէն, մահը կեանքէն, կեանքը մահէն, ասանկ ալ իմաստակութիւնը իմաստութենէն, իմաստութիւնն ալ իմաստակութենէն որ ըսենք նէ, մենք Պղատոնէն հեռու չենք մնար, ան ալ մեզմէ : Ասանկ չէ՞ մի, շիտակ չտրամաբանեցի մի :

Աստղները հազիւ կը բռնեն բարձրաձայն խնտախնի, ու մէկ նշանական լուութիւն մը կը տիրէ :

Հոն մէկ անկիւն մը շուքի մէջ քաշուած ու լուռ նստած սուր քիթ մըն ալ կը գտուի . աս որ կը լսէ նէ, չկրնար համբերել՝ ոչ ան խօսուածքին և ոչ ան լուութեան . Պարոն, կ'ըսէ, ըսածդ ու բացատրածդ յիրաւի ինքն իսկ կատարեալ իմաստակութիւնն է, որ ճարտասանօրէն և բանաստեղծաբար կենդանի նկարած՝ մանաւանդ թէ մարմնացած աչքերնուս առջին կը բերես : — Այս խօսքին՝ պարոնը ուրախալի խոնարհութեամբ մը պարկեշտութիւն ցուցնելով՝ վար կը նայի, իբր իր գովեստին խպնելով : — Հաւատա որ, կ'ըսէ սուր քիթը, իմաստակութիւնը քեզի պէս մարմին առնէր գար նէ՝ ասկէ աղէկ չէինք հասկընար զինքը . բայց ներես, ատ իմաստակութեան փիլիսոփայօրէն սահմանը չերևիր ինծի, և ոչ ալ կարծեմ նստողներուն մէկին : Ասածիդ մէջ աս միայն անտարակոյս կ'երևի ինծի ալ՝ ասոնց ալ, որ իմաստակութիւնը քու տղադ ըլլալով՝ քեզի բնաւ ներհակ ըլլալու չէ, թէ որ բարի զաւակ

է, ինչպէս որ կը յուսանք ու կը հաւատանք ամէնքս . աս կողմանէ կրնաս դուն իրմէն հանդիստ ու շնորհակալ ըլլալ : — Պարոնը հոս քիչ մը աչքերը կը բանայ, ականջները կը տնկէ : — Սակայն ըստ մեր կարծեացը, կ'ըսէ սուր քիթը, իմաստակութիւնը չէ թէ միայն իմաստութեան պզտիկը կամ տղան չէ ու մեծնալիք ալ չունի, հապա մանաւանդ անոր ամենեւին հակառակը, թշնամին, պատիժ պատուհասն ու ժանտախտն է . ուստի և շնորհակալութեան չիտեմ ընտորտեղիք կ'ունենայ : Այլևակայէ տուն մը գլխի վայր, տանիքը հողին վրայ, հիմերը երկինքը . նաւ մը գլխի վայր, կայմերը ծովուն մէջ, տակը օդուն մէջ . մարդ մը գլխի վայր, գագաթը գետինը, ոտքերը վեր տնկած ժուռ գայ և անանկ ամէն բանը ընէ, ինչ կ'ըլլայ . ասանկ իմաստակութիւնը իմաստութեան գլխի վայրն է կրնանք ըսել ըստ իմիք . թէպէտ և այնպէս կատարեալ նման չէ օրինակս : Այս դիէն միայն նման է, որ իմաստութեան վրայ ինչ կատարելութիւններ ինչ վայելչութիւններ որ կը տրուինէ, անոնց ամենուն մէկիկ մէկիկ ամենեւին հակառակն ու անհամեմատան յարմար այլանդակ տգեղն որ առնես նէ, որպէս թէ՛ ներէք կատակիս՝ իմաստութիւնը գլխի վայր որ դարձընես նէ, ճիշդ իմաստակութիւնը կը գտնես . կամ թէ ուրիշ օրինակով մ'ալ հասկըցընելու համար՝ եւրոպական բառով և իդէայով ըսեմ, իմաստակութիւնը իմաստութեան քառիքաթուռն է :

« Այց քիչ մըն ալ որոշ և ուրիշ կերպով ալ հասկըցընելու համար ներէք նէ ըսեմ : Ինչպէս իմաստունին համար ըսուած է, իմաստակն ալ անանկ երկու տեսակ է : Այլ կը բնութեմի ծնէ որ քիչ մ'ալ կանուխ ծնէր նէ՝ փախուկ ու խենթ պիտի գար աշխարհք . անով չէ կըցեր իմաստուն ծնանիլ . բայց կատարեալ խենթ ալ չէ եղեր . կէս ճամբան մնացեր է, կէսէն ալ

քիչ մը անդին : Չափ հանելու զօրութիւն չունող հաւկիթ մ'որ թուխս գրուած ու ձափ ըլլալու տեղ աւրած հոտած որ ելլէ նէ՛ ինչ է , անոր պէս բան մը գիտցիր իմաստակն ալ : Դէկաւն ալ նոյն իմաստակը ուսմամբ աւճած , մեծցած , զարգացած , ու տեղն է քեզի պէս ըսելու՝ մազը մօրուքը եկածն է : Ինչպէս գիտութիւն զարգարուած ՚ի բնէ իմաստունը՝ բնութիւն կատարեալն է , ասանկ ալ բնութեամբ իմաստակը՝ ուսմամբ ալ աւելի չարաչար գէշցածն է . զի անոր ուսումը՝ խենթին ձեռքը սուր կամ հրազէնք տալը կը լմանի : Եւ որչափ որ անզէն խենթը զինեալէն անմլաս է նէ , այնչափ ալ բնութեամբ միայն և առանց ուսման իմաստակը ուսեալէն : Բուտի ան թողունք , աս աս առնենք քիչ մը տեսնենք , կ'ըսէ : — Բլ աս ըսելու ատենը սուր քիթը կամացուկ մը աչքերը պարոնին վրայ կը դարձնէ :

„Եւ իմաստակի ազգը ամենեւին մէկ ատեն մը պակաս եղած չէ աշխարհքիս երեսէն . Եւ ֆոնթէնին ըսածին պէս՝ մէկ օրհնեալ սերունդ մըն է : Եւ գիտութիւնս ալ ամէն ատեն մեծամեծ վարպետներ հաներ է : Եւ չափ անհաւատալի բարակ տեսակ զանազանութիւններ ունի իմաստակութիւնն որ մարդ չկարծեր , ինչուք շատին հաւնած ու անուն մը ունեցած մատենագրաց մէջ ալ կը գտուի՝ թէ բոլորովին իմաստակ , և թէ երբեմն աս դիւ անդին իր գրոցը մէջ իմաստակութիւն փախցընող . հիներուն մէջ քիչ , նորերուն շատ աւելի : Գեղացիք , ինչպէս ընդհանրապէս ուամիկք և տխմարք , որ բնաւ իմաստութեան կամ գիտութեան անունն ալ չեն լսած՝ ասով ալ աւելի երանելի են՝ որ մէջերնին իմաստակ չգտուիր . կամ թէ գրտուի ալ նէ բնական ըսածնիս , շատ տեղ չգտներ երեցընելու և չկրնար զարգանալ : Գիտնական քաղաքները աւելի կը գտուի , մանաւանդ ուսեալ իմաստակը : Եւ եթէ ըսելու ըլլանք որ իմաստակները իմաստնոց շուքն

են , յարմար կուգայ . մէյմը քառլքաթուռայի պէս նմանեցնուն դիէն . մէյմ՝ ալ որ ինչպէս շուքը մարմինէն չբաժնուիր , միշտ հետը կը գտուի , ասանկ ալ իմաստնոց հետ իմաստակը . և մէյմ՝ ալ ինչպէս որ շատ թուով լոյս մէկտեղ եկած ատենը՝ շուքերն ալ կը շատնան , ասանկ ալ շատ տեսակ տեսակ գիտութիւնք և իմաստունք գտուած տեղերը իմաստակներն ալ կը շատնան : Կամ թէ ինչպէս որ շատ չըլլան լոյսերը , հապա մէկ՝ բայց սաստիկ որ ըլլայ , շուքն ալ աւելի սև ու թանձր կ'ըլլայ , ասանկ ալ իմաստնոց գիտութեան լոյսը որչափ որ շատ պայծառ ու սաստիկ վրանին զարկած ըլլայ , իմաստակութիւնն ալ այնչափ որոշ ու տգեղ դուրս կը ցատքէ :

„ Իմաստակութեան առջի յատկութիւնը , ու մէկալնոնց աղբիւրը , ան է որ ինք իրեն հաւնած է մեծ իմաստունի մը պէս . բնաւ խելքի կարօտ չձանձար զինքը . զի միտքը դրած է որ իրմէ եւել խելք ունենալ հնար չէ : Եւ մէկ աղէկութիւնն ունի որ բնաւ մարդու մը խելքին ու գիտութեան չնախանձիր . ընդհակառակն կը կարծէ որ ամենուն աչքը իր վրան է : Եւ մէն տեղ կ'ուզէ իր գիտութիւնը ծախել , բան երևնալ՝ որ գովուի : Գո՛վող չըլլայնէ , չամբնար ինք զինք գովելու . միայն՝ թէ որ գոնէ քիչ մը եւել խելք ունի նէ՛ վարպետութեամբ կ'ընէ . բայց խելացիները կ'իմանան նոյնպէս՝ որ զինք կը գովէ : Վիչ կը մտածէ , ամէն բանի վրայ վճռաբար կը խօսի կը դատէ . բանի մը վրայ չտարակուսիր . բան մը չկայ որ ինք չգիտնայ : Կարծես որ իր հոգիին դրսերը կը պտըտի , ու մտքին երեսը միայն կեղվըրայ մշակեր է : Կորունկ հմտութեան միտքը կը թած չըլլալուն , բան մը ինք իրեն չկրնար մտածել հանձարել . ճային պէս ուրիշ թըռչնոց փետուրներով կը զարգարուի . դուն կը կարծես թէ քովէն բան մը կ'ըսէ , իսկ նա ուրիշին արձագանգն է . մէկէն լսածը մէկալին կը ծախէ :

Ա իբրև թէ հերիք չէր գաղտուկ գողութիւնը, շատ անգամ ուրիշին խօսքն ու գիրքն ալ յարմար անյարմար վկայութիւն մէջ կը բերէ . ու միշտ մեծ մեծ գրքերէ կը խօսի, ու իբրև թէ անոնց համը իրեն պէս առնող մը չկայ :

„ Խելքին կարճութեանը չափ լեզուն ալ երկայն է ու շատ կ'երերայ բերնին մէջ . շատ աշխատութեամբ կը յագնի իր տգիտութիւնը ցոյց տալու . կը խօսի միայն խօսելու համար, ու խելքովը՝ որպէս թէ զարմայընելու . բայց կարծես որ ինք իր խելքին հետ բարկացած ու կռուտած՝ ուրիշ բանի չաշխատիր, բայց եթէ անի խաղք ընելու : Այ ժամանակ կ'ընտրէ, ոչ տեղ, ոչ անձինք, հերիք է որ խօսի, ու բերանը բացածին պէս՝ կ'ուզէ որ աշխարհ ամէն խօսքը բանը գործը թողու և զինքը մտիկ ընէ, որպէս թէ անգին և անգիւտ իմաստութիւն կը բղխէ . ու ամէն խօսքէն առաջ՝ քան զխօսելիքը անհամ յառաջաբանութիւն մը պիտի ընէ : Չթողուր որ յանկարծ մէկը ձայն մը հանէ, կը դողայ՝ չըլլայ թէ սքանչելի բաներուն մէկ բառը չսուրի յանկարծ ու մէկուն ականջէն կորսուի : Սովորաբար առականեր, խելացի խօսքեր ու պատմութիւնիկներ ժողոված կ'ունենայ իր իմաստակութեան գանձարանին մէջ, ու անոնք չհասկըցած անխելք ու անհանձար կերպով թափութրիէ կը նայի . ալ գէշը, որ շատ հեղ անոնցմով կ'ապացուցանէ անանկ ծանր խնդիրները, որ հանձարեղ փաստերով միայն հազիւ կրնան ցուցուիլ : Աւատ կ'ընէ ոչ թէ գիտութեամբ՝ ինք հասկըցած ըլլալով ստութիւնը և ուրիշը միայն խաբելու համար, որուն խաբեբայ և պատրոզ կ'ըսենք, որպիսի են Պղատոնին Վորգիասներն ու Պրոտագորասները . հապա խելքը չհասնելուն ինքն ալ անանկ հաւանած ըլլալով : Իմաստնոց առաջն ալ խօսած լեզուին գրոց կամ խրթին բառերը կը բանեցընէ առանց ընտրողու-

թեան . պարսկերէն կը ջարդէ, արապերէն կը կոտորէ, հուններէն ալ կը կրմկրմայ երբեմն . ուրիշին չհասկընալու և ըստ իւր խելքին զարմանալու բան մ'ըլլայ, ինչ ըլլայ նէ ըլլայ :

„ Աւատ ամէն շատխօսութիւնը անանկ մէկ ծանր կամ ամբարտաւան կերպով մ'ալ կ'ընէ, որ կարծես թէ բոլոր աշխարհքին վարպետ կամ դատաւոր ըլլալու ծներ է կամ խաւրուեր է աշխարհք . ազգ, տէրութիւն, բոլոր աշխարհ և գիտութիւնք իր վրայ կեցեր են : Ար գանգաթի ալ երբեմն երբեմն, որ այնչափ պիտանի մարդուն և գրքերուն յարգը և արդիւնքը չճանչցուիր, անանկ խելձ մնացեր է, երեսը նայող չկայ ինչպէս որ պէտք էր : Այս աս բաներուն, կերպերուն ծաղրականութիւն ինք միայն չիմանար չտեսներ : Աուզէս իր իմաստակութեան բարձր լեռան ծայրը և հոն փչած փոթորիկներուն կայծակները տեսնել . դէմն առ մէկ բանին . մէկէն՝ ի մէկ վեր կը ցատքէ մինչև ամպերը, հազար ու մէկ անտեղութեան և ծաղրական կիրքերուն և խօսքերու որոտմունքն ու կարկուտը ան ատենը կը թափէ : Ինչաւ ալ չկենար, պարապ ատեն մը չտար կտոր մը ունեցած խելքին ալ, որ գոնէ քիչ մը օգնութիւն ընէ՝ ըսածներուն ըրածներուն անխելքութիւնը իմանալու : Թէ որ քիչ մը ըսածիդ խելքը հասնի ու փաստերուդ զօրութիւնը իմանայ նէ, ճարը կը հատնի՝ յամառութեան կը պառկի, չըսուելու բաները կ'ըսէ : Իսես որ բնաւ մէկ իմաստուն մը ըսած չունի ու չկրնար ըսել ըսածդ նէ, ահա էս կ'ըսեմ, կ'ըսէ : Աւատորան ըսածին վաղը պէտք ըլլայ կամ խելքին գայ նէ՝ դէմն ալ կը խօսի ու կը հաստատէ : Օր իր տկարութիւնն ու տգիտութիւնը բնաւ չճանչար . բայց երբեմն տեսնելով որ խօսքը հատաւ ու չկրնար գիտնոց առջին գիտութեամբ և հանձարով և այնպիսի իմաստուն զրուցուածքով փայլիլ բան մ'երևնալ նէ, կ'ուզէ և կը ջանայ հա-

կառակելով ու դէմ տալով՝ լսածը չընդունելով բան մ'երևնալ, և ուրիշին փառքին արգելք ըլլալով՝ իբր թէ փառք մը ստանալ: Ու չիմանար որ շատ անգամ նոյն իսկ հակառակելու համար ըսածովը մանաւանդ դիմացինին փառքը կը հաստատէ. օրինակ իմն, թէ որ լուսնին մէջը մարդ տեսեր եմ ըսելու ըլլայ մէկը նէ, ես դեռ մարդ չեմ տեսեր, կ'ըսէ, բայց աշտարակներ, տներ ու վարուցան տեսայ, կ'ըսէ:

», Եւստակին մէկ էական յատկութիւնն ալ ան է, որ մեծ բաները չտեսներ կը թողու, ու պզտիկ չնչին փոռձ բաներու վրայ խելք կը յոգնեցնէ, ու մեծ բանի մը պէս կը զրուցէ տաքութեամբ: Օրուցածին անխելքութիւնը կամ տղայական և տգեղ ըլլալը չնայիր, կ'աշխատի որ աղուոր կերպով զրուցէ, աղուոր կամ վսեմ բառով բացատրէ: () րինաւոր և ընտիր սովորութենէ դուրս ու առ հասարակ վկայեալ աղէկ խօսողներուն բանեցուցածէն դուրս անսովոր և խափանուած բառերով բացատրել կ'աշխատի, և առ է աղէկը կ'ըսէ. որպէս զի նոր բան մ'ըրած ըլլայ և գոնէ անով տարբերի ուրիշմէն: Վրէ ալ նէ՝ անանկ կը գրէ, ու կը լզէ կը լզուրուտէ անխելք մտաց ծնունդը արջուն կորիւնին պէս. ու որչափ որ լզէ, այնչափ աւելի կը պղծէ: Հագած աղտոտ ու պատուտած քուրջին չնայիր, կ'ուզէ որ վայրեցընէ ու աղուորնայ. ու ինք իրեն խելքին հայլին կը նայի ու կը հաւնի կը զմայլի ալ: Այսօր անհամու թիւնները չօգտեր, իր գրած գրքերուն բաներն ալ երկան երկան կը պատմէ մեծցընելով, որ զինքը չկարդալով ալ չազատիս ձեռքէն. ան ալ հերիք չէ, կը խոստանայ ալ որ ուրիշ նորանոր ալ պիտի շինէ. և անոնց ալ դժուարութիւնները կը մեծցընէ, բայց բան չէ, մեծ հանձարով ամէն մեծ բան գլուխ կ'ելէ՝ կ'ըսէ:

», Արմէ որ կը վախնայ նէ անոր կը շողոքորթէ. որմէ կասկած մը չունի

նէ՝ կ'արհամարհէ. կամ թէ գովէ ալ նէ, փոխարէնը պահանջելու մտքով է, կամ իրեն թիկունք ու պաշտպան ստանալու: Թիկ որ մէկը գովեն՝ առջին գիտութեան բանի մը մէջ, կամ նախանձէն կը կոտորէ անի, կամ կը սկսի ինք իր գիտութեան գանձերը թափել ճոխանալ. որով կ'ուզէ ըսել թէ գովելու մարդը չէք տեսներ, չէք ճանչնար: Իրեն հաւնող կամ հաւնիլ ցուցընողներուն հետ կը կոտորտուի: Վովելու ատենն ալ չափ չիտէ և կերպ չիտէ. մէկուն անունը այբով սկսինէ, ան իրեն հերիք է մեծն Աղեքսանդր կամ Արիստոտէլ ընելու անի, պէով սկսի նէ՝ Պերիկլէս կամ Պիթագոր կ'ընէ, հոյով սկսածը հոմերոս կը շինէ կամ հերակլէս: Այլ այսպիսի չնչին և յիմար նմանութիւններով, այլաբանութիւններով ու ստուգաբանութիւնով մը անանկ կը զուարճանայ, ու անանկ ծանր ու մեծարու կերպով մ'ալ կը բանեցընէ, որպէս թէ Պինդարոս ինքն է կամ Վեմոսութենէս, ու անոնց գիւտերը գտեր է: Այլ որովհետեւ ըսածը՝ միտ գնէ՝ շատ անգամ ինքն ալ չհասկընար, անանկ վերաչուական ու պտուտ կերպերով ու խոշոր խոշոր ահաւոր բառերով կը զրուցէ, որ մարդ ալ բան մը չկրնար իմանալ: Այլ բեմն ալ կամաւ անանկ կ'ընէ. գիտնալով որ կարգաւորեալ հասկընալու բան մը չկայ ըսածին մէջ. թէպէտ իրեն շատ հրաշալի իմաստ և գիւտ երևցած է:

», Իր կարծիքէն դուրս բան չմտներ գլուխը: Վիպուածով կամ ուրիշմէ գողցած ճշմարիտ կամ աղուոր իմաստ մըն ալ խօսելու ըլլայ նէ, կամ կապկի պէս ուրիշին ձեն ընելուն կը խնտաս, կամ անանկ կը փոխէ կ'այլայլէ իր խելքին կաղապարին մէջ թափելով, անանկ կը մեծցընէ կամ կը պզտիկցընէ, որ իրաւը սուտ կ'երևցընէ կի՛երկբայելի, ու գեղեցիկը՝ տգեղ: Բանի մը ինք երկբայիլ չիտէ ըսինք ա. ամէն մէկ խօսքը մեծ մեծ վճռաբար կը ջարդէ. իր առջին սուտ իրաւ չկայ. ինչ որ իր

գրչէն կամ բերնէն ելլէ նէ , ամէնը իրաւ , ամէնը աղուոր ըլլալու է : Աւաջքը չորս դին ամենուն երեսը՝ ամենուն աչքին մէջն է , թէ ինչ արդեօք զարմանալի և ամօշխի բաներ կ'երևնան կոր ըսածները կամ կարդացածները . ու ինքն իրեն զմայլեալ կ'ըսէ կամ կրկարդայ ու միանգամայն թիւ տակէն ալ կը խնտայ : Ահա նշուան մ'որ տեսնէ նէ վրադ , երեսը կը կախէ , վրադ համարում չունենար . իսկ թէ որ , Աստուած չընէ , կամացուկ մը դէմ խօսք մ'ալ ըսելու ըլլաս նէ , բախտիդ շնորհակալ եղիր՝ եթէ լուռ անցաւ նէ . բայց գիտցիր որ մտքին մէջ քեզմէ ալ անդին էշ մը չկայ բոլոր աշխարհիս Աստուծոսներուն քովը : Այց աս շնորհքին ալ հասնիլը դիւրին բան չէ . զի իւր մեծ գիտութեան քաջութիւնը կամ վերջի յոյս և ապաւէն անառիկ բերդը՝ ամենեւին մէկու մը տեղիք չտալ , մէկու մը մտիկ չընել չխոնարհիլն է , ու ետքը ետեւէն պարծիլ խորխտալ թէ ինչպէս կտորչուած թեամբ յաղթեցի . — Ալ ուրիշ որ մէկն ըսեմ , որ մէկը թողում :

» Այ մէկ տեսակ իմաստակ մըն ալ , ոչ շատ զրուց , հասարակ ընդհանրապէս մունջ անբարբառ , կամ թէ շատ շատ՝ լակոնաբան . որ լուռ թեամբն ալ , մէկ երկու միայն լակոնացի բառ խօսելովն ալ՝ նոյն վերի նկարագրած իմաստակին ամէն կատարելութիւնները կ'երևցնէ վրան . արհամարհոտ կերպով ուրիշի հետը խօսելու մարդու տեղ ալ չգնելով , վճռաբար դատելով ամէն բանի վրայ , և իւր վճիռը չընդունողին խոշոր նայելով , կամ փաստ ու ցուցմունք ուզողին վրայ խնտալով , իբր թէ իմ ըսածս ցուցմունքի կարօտ կրնայ մի ըլլալ . յամենայնի պահանջելով որ իր ըսածը դեպիտան պատգամի տեղ անցնի , և ինքը Պիւթեայ եռոտանիին վրայ նստած սեպուի կամ նոյն ինքն պատգամատու Ապողոն կուռքը , ու ամէնքը երկրպագութիւն գետինն իյնան առջին : Աստեսակը մէկալէն ալ դէշ . զի մէկալին խելքն

որ առեր է նէ Աստուած , գոնէ լեզուն թողեր է . որով հիչ որ չէ նէ երբեմն կը խնտաս . ասոր՝ ան ալ չկայ :

» Անչ կը մնայ հիմայ իմաստունին ընելու ասանկներուն հետ : Ապօն . թէնին իմաստութիւն ծախօղ խենթը՝ գնողներուն մէյմէկ աղէկ ապտակով երկու գրկաչափ դերձան կուտար ձեռու ընին , որ իմաստունք մեկնեցին՝ թէ երկու գրկաչափ հեռու փախչելու է անանկներէն , թէ որ ապտակ չես ուզեր ուտել : Այց կարծեմ քիչ էր դերձանը . թէ որ ան խենթը կարենար երկրիս տրամագիծը , կամ ալ աղէկ՝ գիսաւորի մը ճամբուն գիծը կծիկ մ'ընել ու տալ , աւելի աղէկ խրատ մը ծախած կ'ըլլար :

» Աս ըսաւ սուր քիթը , ու Պարոնին՝ մնաս բարով , ատենը ուշ է ըսելով առաւ քալեց : Անկալ իմաստուններն ալ անանկ ըրին . մէկը՝ ուսումը մեծ իմաստակ կ'ընէ անխելք մարդը՝ ըսաւ , գնաց . մէկալը՝ լաւ է տգիտութիւնը քան իմաստակութիւնը՝ ըսաւ , ելաւ . միւսը՝ գիտութիւնը իմաստակին վրայ խենթութիւն կ'ըլլայ եղեր՝ ըսաւ , քաշուեցաւ : Անջ տեղը մնաց միայն տկոր խեղճ պարոնը . որ տեսնելով թէ աս խօսքերէն իրեն ուրիշ տեղ ծախելու բան մը չելաւ , ետքէն ետք գլուխն երերցընելով , ու ոչինչ ընդհատ՝ Տղաս իմաստակութիւնն է , իմաստակութիւնը անմօրուք իմաստութիւն է , և ըստ Պղատոնի ներհակըներհակէն կ'ըլլայ ըսելով մտքին մէջ , ելաւ գնաց :

Տ . ԱՐՍ . Բ

